

## Այդ կաղանդի Գիշերը



«Մեռելները ինդացնող»  
վաղամենիկ հօրեղօրս՝  
Յովհաննէսին

### Մ. Մարգարիտ

Չեր սիրեր այլեւս Կաղանդի ու ծննդեան տարեդարձի օրերը: Պարզապէս տաղուկախ էին ու ժամանակի կորուստ... նուիր փաթթել, նուիրի տոսիք բանալ, կարկանդակ կիսել, «Կաղանդ պապա, Կաղանդ պապա, սարերուն վրայէն կու գայ...» երգել, մոմ վառել ու մարել...: Ուրիշ գործ չունէ՞ին մարդիկ. աշխարհը ի՞նչ ցաւ ու «տարտի» մէջ է, ամէն տեղ մահ է ու աւեր, երեկ Լիքանանն էր, իհմա Իրաքը, Սուրիան... անկէ առաջ ալ բան մը չէր՝ Վիերնամ, Պաղեստին...»

Չեր սիրեր նաեւ այլեւս վաճառատուները երթալ ու թափառիլ ամէն կողմէ ձառագայթող լոյսի ու մաղթանքներու հեղեղներուն տակ: Յոգնեցուցիչ էր ու ձանձրալի. նոյն կանաչ ծառը արհեստական՝ վրան գոյնզգոյն գունդեր ու կեղծ փաթիլներ ձինի, հապա հոս ու հոն վազրդ-վազ-վզող «մամի՛, մամի՛» ձվացող հայ, մերսիք, սեւ ու սպիտակ մանուվնե՞րը: Շունչը կը կտրուէր այլեւս և երդում կու տար որ անգամ մըն ալ պիտի շնորհեանար դատեր ու կնոջը, որոնք ի տես «պապայի» թթուած դէմքին, կ'աճապարէին վայրկեան մը առաջ գնումները կատարել ու տուն հասցնել քաջսած դէմքով «պապը»: Մանաւանդ դրստորը կը զարմանար այս այլակերպութեան վրայ: «Պապը» այսպէս չէր առաջ, ի՞նքն էր որ զաւակներուն ձեռքէն բռնած կը շտապէր գերվաճառատուն՝ գրիացնելով բոլորի ցանկովթիւնները....

- Շատ անհետաքրքիր մարդ ես,- ըսած էր անգամ մը կինը,- պարտականութիւններ են, գորս պէտք է կատարենք, կարծիք ալ պէտք է:

«Իհմա կրկին Կաղանդի ու տօնական օրերն էին և ինք բոլոր տարիներէն աւելի անկննդան խեալի մը տեսքը ընդուներ էր հեռատեսիլին դիմաց՝ ընկողմանած իր փափուկ բազմոցին մէջ, տնային վերարկուի օձիքը վեր բարձրացուցած, կէս քուն կէս արթուն, գլուխը կախ: Չեր նկատած թէ ինչպէ՞ս ներս էր մտեր կինը ու երկրորդ անգամ ըլլալով կը կրկներ հարցումը.

- Մենք պատրաստ ենք, վաճառատուները քիչ մը թեթեւցած կ'ըլլան այս ժամերուն, եթէ պիտի գաս, պատրաստուէ՛, թերեւս քիչ մը կը փոխուիս:



Թերե՛ս...

\*\*\*

Ամէն տարուայ նման, նոյն խանութներն էին, նոյն խաղալիքները, նոյն շոայլութիւնը աչք ծակող, նոյն երեխանները, որոնք բնաւ չին փոխուած - սա «լակոտները» տակափն երէկ հոս չ'ին, իսկ սա դիմացի վաճառորդուին քիչ մը նիհարցեր էր կարծես -: Ու յիշեց թէ ինչպէս անցեալ տարի օրիորդը եւեւնէն վագեր էր մինչեւ կանգառ՝ յանձնելու համար հաջուիչին մօտ մոհոցուած իր դրամապանակը...

- Դուք գացէք, պտըտեցէք ու ձեր ձաշակին ընտրեցէք,- ըսաւ հարազատներուն,- եթէ բանի մը պէտք ունենաք բջջայինիս հեռաձայնեցէք. Ես ինքնաշարժին մէջն եմ, բնաւ սիրու չունիմ քրիստոնէսի քլիշէ ձինկը-մինկը երգերը լսելու և շփացած «լակոտները» դիտելու:

Կինն ու դուստրը գլուխնին օրորեցին ու խանուեցան ամբոխին, իսկ ինք մնաց իր ինքնաշարժին մէջ և միացուց դասական երաժշտութեան կայանը:

\*\*\*

... Երկրորդ Պատերազմի ծովին ու փոշին արդէն տասը տարիէ ի վեր դարձեր էր հեռաւոր սեւ յուշ և ծովափնեայ ու գետափնեայ հիլաւանի մարդիկը այլեւս միան առիթէ առիթ գլուխնին օրորելով կը յիշէին «անունին ելած» ու հայրենիք ներզադթած իրենց հարազատները: Հիւլաւանը իրենց քարակերտ տունէն բաժնող ծովափնեայ քաղաքին ամէնէն բանուկ ձամբան կը նկատուէր: Պերլինի պատէն աւելի հզօր բաժանարար անտեսանելի պարիսապ մըն էր այդ ձամբայ կրցուածը: «Միաս կողմինները» թթեղեայ պատսպարաններու ուրուականներն էին՝ միրճուած ցեխի ու կոյուղի ծանծաղ ձահճուտներուն մէջ: «Այս կողմինները» աւելի բախտաւրներն էին, որոնք Միջերկրականի ափին երկարող քաղաքին տեղատարափ անձրենմերուն տակ իրենց քունը չին փախցներ ձմրան գիշերները, երբ տեղատա-

րափ անձրեւն ու կարկուտը արագահարուածի փամփուշտներուն նման կը թափիխն «միս կողմիններու» թիթեռեայ տանիքներուն վլոյ: Ու թէեւ հիւրասէր մօրքուր-հօրքուրներ կային «այն կողմը», բայց տիղմը քարշահու էր ու երախաները ուսարոպիկ ու միշտ վազող թիթեռով:

Անցան եւս քանի մը տարիներ և հիւրաւանը փոխեց իր թրքահայերէն լեզուն: Փաթուցաւր տղամարդիկ ու դէմքերնին ծածկած սեւազգեստ տիսուր կանայք յայտնուեցան «այն կողմը»: Այս կողմի քարաշնցիները անցան քաղաքին ներսերը ու նոր տուներով շէնցուցին նարնչենիի ու մանտարինի այգիները: Թաղը դարձաւ մէկ ընտանիք, տղաները՝ երբայր. արհեստաւր կօշկակարներն ու երկաթազործները նոր աշխուժութիւն տուին հայ թաղերուն: Եկեղեցին ու անոր քակին մէջ բարձրացած համեստ նախակրթարանը դարձան «հոգեւոր ու մշակութային կեդրոնը»:

Կեանքը ծանր էր սակայն, հոգալ՝ շատ: Աչք ունէր ու ամէն քան կը նկատէր ինք՝ նախակրթարանի տղայ մը թէեւ: Առտուն ժամը վեցուկէին գործի մեկնողը ուշացածի պէս կը շտապէր գործատեղի: Երախաները ուտելիք կ'ուզէին, հագուստ էր պէտք, կրթաթոշակ պիտի հասցուէր, որպէսի տուն շրկումին «պարոն տնօրէնին» կողմէ: Կօշկակարներուն մրձիկներուն հարուածները մինչեւ ուշ ժամերը կ'երկարէին, իսկ Գարդիէին նպարավաճառի խանութին լոյսը ամէնէն վերջը կը մարէր:

Ինքնաշարժ նորոգող հայրը, որուն դէմքը վերջին անգամ ե՞ր էր խնդացեր չեր յիշեր, ժամը վեցին սուրձի վերջին ումազը ըմբոշնելէ ետք ծխախոտը կը վառէր ու «Սրբո՛ւկ, պէն կեթրժիմ» (Սրբո՛ւկ, ես գացի) ըսելով կը շտապէր գործատեղի: Ամէն առտու, մստուկի նմանող ձայնասփիտին վրայ կ'երեւար լիբանանեան իինգ լիրանոց թղթադրամը - մօրը ամբողջ օրապահիլով, որով պէտք է հոգար ուտելիքի և տան բոլոր ծախսերը: Ա՛յս այդ իինգնոցը:

- Էշուն պոչը կ'երկարի աս իինգնոցը չի փոխուիր,- յուսահատ կը տրտնչար մայրը ու կը շարունակէր ինքնիրէն խօսիլ,- ո՞յ մէկուն հասցնեմ, «չոճուխներո՞ն», ուտելիքի՞ն, մստը ձաշի՞ն, ջուրի ու «քահրապայի քումփանիայի՞ն» (Ելեկտրական ընկերութիւն)...հ՞ն, ըսէ՛ տեսնեմ հերի՛ֆս, ո՞յ մէկուն...

Այդ տարի ամիսները շոտ էին գլտորուեր: Դեռ երէկ չէ՞ր դպրոցական տարեմուտը, որ իիմա, ետեւ ետեփ երկտող կը դրկուէր, որպէսզի գոնէ երկու պգտիկներուն առաջին մասնավճարը մուծուէր, այլապէս պիտի ստիպուէին տուն դրկել զանոնք: Աչք քանալն ու գոցելը մէկ եղած էր և

արդէն հոս ու հոն սկսած էին երեւալ ամանորի ուրախ մաղթանքները:

- Քա՛ քոյրս,- լսած էր դրացուիիին երեքհարիւր յիտուներորդ օրը՝ յուսահատ թէերը ծունկին զարնելով,- տարին վերջացա՛ւ...

Ու այդ օրունէ յետոյ մայրը սկսեր էր շարաթը միայն երկու անգամ մստ ձաշ տալ պգտիկներուն, հաշուելով նարտիի վեգէն քիչ մը մեծ մահ կտորները, ապա ստիպեր էր դաս սորվող երախաներուն, որպէսզի մութը չինկած «դասերնին ընել»:

Այդ տարին պգտիկները սովորականին պէս ուրախ-զուարթ վերադարձան նոր տարուան հանդէսէն՝ ամէն մէկուն մեռքը ցանցաւր տոպարակ մը, մէջը հաշիտվ դրուած չիր ու չամիչ ու գոյնզգոյն թուլթի մէջ փաթթուած զոյգ մը քարամել շաբար:

- Քարամելներուն թուլթերը մի՛ նետէք որ տունը զարդարենք,- պատուիրեր էր մայրը բոլորին:

Նոր տարին եթէ թաղին պգտիկներուն ուրախութիւն բերած էր իր երկար արձակուրդով, մամաներուն սիրտերը խայտանքով չեր լեցուած սակայն:

- Գետի՞նը մտնայ ասամկ նոր տարին,- լսած էր դրացին իր մօրը՝ դառն սուրձի պահուն,- թաշկինակ մը անգամ չկրցայ առնել խեղճ աղջկաս:

Վերջին օրը հայրիկը քանի մը ժամ շոտ տուն վերադարձաւ այդ տարի, սովորականին պէս: Միակ անստովորն այն էր որ կաղանդի գիշերը պիտի անցընէին իրենց նորապսակ «ամմոյին» սենեակը՝ քառակուսի տուփ մը, որ գիշերը ննջարան էր իսկ ցերեկը բազմանպատակ սենեակ: Թիչ մը զարդարուած էր սենեակը: Պատերուն վրայէն կը ժպտէին թմպիլի կաղանդ-պապաները, բոլորն ալ ձեռքով գծուած ու ներկուած: Ամէնէն հետաքրքրական նորութիւնը եղեւինի ձիւն էր, որուն վրայ կը փայէին քանի մը պապուն խաղալիկներ:

Ժամը եօթին հայրիկը նստեցաւ իր ամէնօրեայ սեղանիկին առցեւ ու սկսաւ ըմբոշնել ընթրիք կոչուածը՝ ձերմակ օղիի ընկերակցութեամբ, «սկսիք նէ ինծի լուր տուէք» պատուիրելով մօրը:

Ժամը ութը եղաւ, բայց «ամմօն» չեր երեւար տակախն: Ամէնքը այն կարծիքին էին որ ձամբաները խճողուած ըլլալուն հաւանաբար հետիւտն կու զար: Թիչ ետք դրացիին պգտիկներն ալ եկան միացան: Կարգ մը անհամբեր երիտասարդներ ժամը տասը չեղած հոս ու հոն սկսեր էին արդէն օդը կրակել: Պայթիւններու ձայները ուրախ տրամադրութեան ալիք մը տարածեցին տան մէջ վիստացող պգտիկներուն մէջ, որոնց

միացան մեծհայրիկն ու մայրիկը՝ բազմելով իրենց համար նախատեսուած բազմոցներուն վրայ: Բոլորին աջերը ժամացոյցին էին: Մեծերը մոռահոգ էին, պատիկները՝ անհամբեր: Ուրախ կրակոցները շատցան:

Յանկարծ աղմուկ մըն էր փրթաւ թաղին ծայրէն.

- Կաղանդ պապա՛, կաղանդ պապա՛, սարերուն վրայէն կու գաս...

Բոլորը խուժեցին դուրս՝ դէպի պատշգամներն ու պատուհանները: Քսանեակ մը թաղի տղաներ ու քանի մը երիտասարդներ ուրախ զուարթ ոստումներով կը հետեւէին «կարմիր հազուատ հազած» կաղանդ պապայի մը, որ դէմքը ծածկեր էր դիմակի մը տակ: Կաղանդ պապան յանկարծ սկսաւ պարել ու ցատկել իր գաւազանով՝ պատիկներու ծափերուն ու երգերուն տարափին տակ՝ ձիշտ իրենց տան մուտքին, ապա տոպրակը կրկին շալկեց ու, ո՞վ զարմանալի, մոտա իրենց տունը ու սկսաւ վեր բարձրանալ՝ թաղին տղաքը ետեւէն վեր քաշելով:

- Վա՛յ, աչք չելէ Ժան,- լսուեցաւ ուրախութենէն ու անակնկալէն կաս-կարմիր կտրած մօր բերնէն:

Նոյնիսկ երեսը չխնդացող ու «ստում գոմոր» հայրը զուարթացաւ տեսնելով իր եղբայրը ու սկսաւ անզուապ կերպով ինդալ «հի՛, հի՛, հի՛...»: Խուար տունը լուատրուեցաւ անսովոր զուարթութեամբ, կարծես եօթը արեւներ էին ծագեր այդ գիշեր, նոր տարիէն ժամ մը առաջ...

- Կաղանդ պապան շա՞տ յոգնած է,- խուեցաւ «կաղանդ պապան» դիմակին ետեւէն,- սարերո՞ւն վրայէն կու գամ, Մասիս վրայէն

մինչեւ վար իջայ՝ ձիւներուն մէջ խեղդուեցայ... ի՛ւֆ, սանկ քիչ մը նստիմ հոս՝ կաղանդ մամային քովը,- ու նստաւ կնոջը կողքին:

Ապա սկսաւ բանալ իր կարմիր տոպրակին բերանը ինք իր հետ խօսելով.

- Այս տարի շատ նույրներ շնչացին կաղանդ պապային տոպրակին մէջ ... ճամբաները այնքան շատ էին աղքատ պատիկները ... Ասիկա նէնէին, ասիկա տէտէին, ա՛ն նայիմ, կաղանդ մամա՛, աս ալ քեզի՛ - ամուսինդ դրկեր է... քիչ մը եւս պիտի ուշանայ եղեր...

Քահ-քահ մը փրթաւ կրկին սենեակին մէջ, իսկ պատիկները ստիպեցին որ դիմակը հանէ այլեւա: Երեւաւ «ամմօն», դէմքը լոյիկ կտրած ու քրտինքի մէջ կորած:

Այդ տարի բոլորին նույր մը հասաւ, նոյնիսկ թաղին «լակուտներուն», որոնց համար մէկական շոքոլա կրցեր էր ճարել...

- Աչք չելէ, Ժան,- լսեր էր հօրմէ Յունուարի առաջին առտուան պատիկ ժամերուն,- մեռելը կը խնդացնես դուն, մեռե՛լը...

\*\*\*

Ապակիի տկուկոց մը կարծես լսուեցաւ ականջին բլթակին տակին ու արձագանզեց ուղեղին մէջ: Կրկնուեցաւ տկուկոցը և ապակիի մշուշին մէջէն նկատեց ծանօթ ու սիրելի դէմքերը:

- Քնացե՞՞ր էր այ մարդ,- հարցուց կինը տեղատրուելով իր կողքը:

- Չեմ գիտեր: Ո՞ւր քշեմ հիմա. վերջացուցի՞ք գնումնիդ:

- Տո՛ն երթանք: Ո՞ւր «էիր գացեր» նորէն: - Ի՞մ նոր տարուան գիշերը... Դէյրո՞ւթ...:

**Sէ՛ր, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, չարը տանիս, բարին բերես, աշխարհի խաղաղութիւն, թագաւորաց հաշտոթիւն պարզեւես: Դուն կամի կարողն ես, Աստուած, կապուտիկ Աստուած, կարձ գիշեր, երկայն ցերեկ, կարձ լաց, երկայն խնդուր, կարձ նեղութիւն, երկայն հանգիստ, կարձ աղքատութիւն, երկայն վայելք: Դո՛ն, ի՞նչ բանի կարող չես, որ չտաս: Լեռները քեզմէ կը դողան, երկինք, գետինք քու ահէդ կը սասանին, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, քու լո՛ս երեսիդ դուրպան, հաւատօքս հաւատօքս քեզի, երեսանկեալ կ'երկրպագեմ, զաւակներուս հոգուն առողջութիւն տո՛ր... ինծի ալ բարի մահ մը ու շէն արքայութիւն մը պարզեւես, մեր մեղքերը մեր երեսին մի՛ բերեր... մեր աղօթքն ու խնդրուածքը մի՛ մերժեր, քեզի ենք ապահներ, Sէ՛ր բարի լո՛ս, բարի՛ Աստուած...:**

**Թղկատինցի, «Հսէ՛ Ինծի Ի՞նչ Կայ»**